

օրինակէն, որ՝ ինչպէս գրած եմ արդէն¹, ընդօրինակուած է Կ. Պոլսոյ մէջ, 1772 թուին, Հսկ-տեմբերի 20ին, Չարարիս Կազգուացիին առաջին Պատրիարքութեան ժամանակ:

Աշուշտ այս Յիշատակարանները չեն, որ ներկայ ձեռագիրս մեր ուշագրութեան առարկայ ըրին, ո՛չ. ձեռագիրս ունի կարեւոր կէտ մը, որով կը տարբերի մինչև ցարդ ծանօթացուցած Օգուս Բժշկութեան օրինակներէս:

Չեռագիրս մէջ Յառաջանութեան վախճանը դժբախտաբար չենք կարգար Պու-նիաթ Սերաստացոյն այն իրիտ կարեւոր Յիշատակարանը, զոր կը պարունակէ Պալամի օրինակը². այդ Յիշատակարանով Ղալամիոյ ձեռագիրս աւելի յարգի պիտի ըլլար մեզի, թեև առանց անոր ալ նուազ կարեւոր չէ այն:

Եթէ չունի Պունիաթի Յիշատակարանը, ունի ուրիշ բան մը, զոր չունին մեր տեսած միւս օրինակները:

Տէր Կիւրեղէ Յիշատակարանէն անմիջապէս վերջը, կը կարգանք, Պունիաթ Սերաստացիէն այն բժշկական ոտանաւորը, զոր առաջին անգամ Բաշմեղ Տրատարական է ժամանակին, եւ եւ ալ երկրորդ անգամ՝ Տրատարակեցի տարւոյս մէջ³: Առաջին անգամն է որ այդ ստանաւորը ձեռագիր կը կարգանք, եւ այս իսկ կը յայտնէ, որ Պունիաթ բաց ի իւր Յիշատակարանին, Ամիրտովլաթայ Օգուս Բժշկութեան Յառաջանակն կցած է նաեւ իւր ոտանաւորը, զոր աւելորդ կը Տամարիմ գնէլ Տոս, քանի որ դեռ նոր Տրատարական է:

Ահա Ղալամիոյ օրինակին միակ առաւելութիւնը, որ ուրիշ կէտերով չի տարբերիր ինչու միւսներէն:

Բերս, 14. Նոյնմնք 1899:
Տըթ. ՎԱՐՄԱ Յ. ԹՈՐԳՈՄՍՆ

Մ Ա Ց Ե Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն

ՅՈՎԱԾԺՈՒՆ ԳՐԱՐԳԻՆ Վ., Միւրթար Սասնեցի (Կերմանցի) 1260?—1337: Վաւարչապատ, տպ. շէմ. 1899. 8 էջ 32: Գինն է՝ 15 Կ.:

Միւրթար Սասնեցի Ժ.Գ. գարտ անձ է, որ՝ որչափ իր ժամանակ մեծ հռչակ ուներ՝ մինչև յառաւել ներբողանի արժանանալով Յայսմաւուրց մէջ, յետոյ այնչափ մտնցուած եւ աննշան մատենագիր

1 Հուրիւ Աւուրի, թիւ 64. սեպտ 1899, էջ 201—203:
2 Հուրիւ Աւուրի, Թիւ Ապրիլի 1899:
3 ԱՊ.:

մը Տամարուած է որ մատենագրութեան պատմութեանց մէջ Տաղե անուրը միայն կը յիշուի՝ առանց յիշատակութեան որ եւ գրուածքի եւ առանց կենսագրական տեղեկութեան. (տես այսպէս նոյն իսկ Չարգ. Հայկ. Հին Գպ.՝ տպ. 1897, էջ 768): Յովնէկան Գ. Վ. այժմ՝ յաշուած է փարսի գրութեան, որ նախնաբար ըլլա տեսած էր՝ «Արարատ, թերթի մէջ (1899, Գ—Գ, էջ 158—167), լեզունը այս թերթի եւ ճոխ տեղեկութիւններ տալ նոյն անձին կենաց եւ գործունէութեան մասին, Գրութեան մեծ մասն է ըստ այսմ՝ Սասնեցւոյ կենսագրութիւնը (էջ 3—26), Տնացեալը՝ Մկրտչի Մեծոփեցւոյ գրած յիշեալ վարդապետին կենսագիրն:

Սասնեցի կրկին կենսագիրներ ունեցած է, Դանիէլ եւ Մկրտչ Մեծոփեցիներն, երկուքն ալ իւր աշակերտները: Առաջինն է այն ներբողանքը, զոր յիշեցինք եւ որ ըստ այսմ՝ շատ յաճախ կը գտնուի, մեր մատենագրանին մէջ քանի մ'օրինակ (տես «Յուլիս», էջ 76, 539, 544 եւ 898.), եւ որ Յայսմաւուրցներու ապագրութեանց մէջ ալ առաւելու է (այսպէս տպ. Կ. Պ. 1834, Ա, 148): Այս ներբողանքն մէջ սակայն կենսագրական մասը քիչ բան է, զոր ուրիշ անը բ. քաղելով Տարգրած ենք. (տես «Յուլիս», 75): Հին Տեղեկակ կ'առուանասի Դանիէլ վարդապետ, իսկ ներբողանքն կրկին արբարող՝ Գրեղոր վարդապետ (Եւրաթեցի թերեւս): Երկրորդն է Մկրտչի Մեծոփեցւոյ՝ «Պատմութիւն Տաւառի եւ Տամարու Միւրթար վարդապետի», զոր այժմ՝ իստ Տանած է Տեղեկակը՝ Յովնէկանի վրէ. (էջ 27—32), որ բաց ստախ առաջին ունենալով Սասնեցւոյ Ժե ճառերն ալ՝ շատ տեղեկութիւններ ալ կրցած է քաղել աննշան: Ասով իւր ներկայացուցած կենսագրութիւնը կրնայ բաւական լինկատար Տամարուի: Գլխաւոր կէտերը կ'ամփոփենք յաշարաւս:

Սասնեցի, որ յետոյ Մեծոփոյ վանաց նշանաւոր դէմքերէն եղաւ, — մինչև իւր ժամանակակիցներէն՝ «ստուանձնորց եւ բանիբուն վարդապետ», «քաջ հռետոր Հայոց», նաեւ՝ «տիեզրայտ վարդապետ կուրուիլ շափազանցութեամբ, — ծնած է Սասնոյ գաւառը. — այսպէս ուղղելու է մեր թ. 10 ձեռագրին «... գաւառէն Սասնոյ» գրածը —) Տոր մահուանէն ետքը փոխագրուած՝ «Երկիրն Ապահունեաց ի իւրիցն որ կոչի Կերմանց» (Թ. 70 Գերմանց), ուստի կը կուրուի նաեւ Կերմանցի, բայց նաեւ «ԲաւաՏիւս», յոնած ըլլալով է մերձաւորապէս 1260ին, վասն զի յիշեալ Մկրտչի Տամարու, երբ՝ «դեռ եւս ձորքը ոչ եւս էին բուսեալ յերես նորայ, ստախ ըսինք իբր 20 տարեկան», քնաց Միւրթար աշակերտիլ (1281ին) ներսեպ Մշեցւոյ ի Գլաձոր, ուր երէտ ստախ աշակերտէն ետքը՝ մեռաւ ներսուս († 1284, տես Ալեշան, «Միտական», էջ 131.) եւ անոր տեղ յաշարեց նսայի նշեցի: Անցողակի ըսինք որ Միւրթար տակաւին պատանի, Գլաձոր կամ Աջեցի վանք գաւէլ յառաջ, քահանայ ձեռագրուած էր քաղցրութեաց իսաշատուր եպիսկոպոսէն: Առաւմակից էին Սասնեցիներն եւ Յովնէկան (Արժիշեցի Ռայպակեր), ըստ ներբողագիր Դանիէլի՝ ուսումնակից էր նաեւ